



Ուրձնի մէջ եղերդի (chicorée) գոյուրի հնանալու կերպ .— Պէտք է առնուլ ջրալից գաւաթ մը , և լնուլ մէջը փոշիացեալ սուրճը զրո կ'ուղենք զննել . թէ փոշւոյն մէջ եղերդ գտնուի . ասիկայ կը ծծէ իսկոյն ջուրը և ծանրանալրվ կը հանգչի դաւաթին յատակը , և թեթև կերպով մը կը դունաւորէ զհեղանիւթն . մինչդեռ փոշիացեալ զրւու սուրճն՝ ջրոյ երեսը կը մնայ :

Ինչ կերպով պէտք է դէմն առնուլ կազի լուսաւորուրենէն յառաջ եկած անպատենուրեանց . — Արդէն իսկ Մարտ ամսաթերթին մէջ տեսած են ընթերցողք , թէ լուսաւորութեան կազը ինչ աստիճանի կրնայ խանգարել բնակարանաց առողջարար և մաքուր օդը : Բաց ի իւր անախորժ հոտէն և մինուրոտի բաղադրութեան վրայ ունեցած վնասակար ազդեցութենէն , կը յարէ նաև բոլոր ոսկեզօծ առարկաներն և կը նսեմացնէ զանոնք իսկոյն :

Կայ ամենապարզ միջոց մը անպատեհութեանց դէմն առնելու , և է զնել կազի լուսոյն ծայրը , կամ թէ ըսենք . կազի կառուցին (vec) վրայ , այլ և այլ կողմերէն ծակեր ունեցող զընկեայ առկախ թիթեղ մը : Այն ատեն բոցը թիթզան առն կ'արձկէ իւր գլխաւոր ֆասակար նիւթելը , առանց կորսնցընելու իւր լուսոյն սասակութիւնը .

Լուսոյ ունեցած ազդեցուրիւնն քացախական իմուրման վրայ . — Միքայէլ ձիութին երկայ խնդրոյն նկատմամբ յատուկ զննութիւնք ընելով այս հետևանքներու հանեց .

Ա . Արեգակնային լուսոյ ուղղակի ազդեցութիւնն կ'արգելու մայր քացախոյ ձևանալն , և հետևաբար քացախական խմորումը :

Բ . Դարձեալ , ամպամած օրերուն լուսոյ ազդեցութիւնը կ'արգել . լու քացախական խմորումը :

Գ . իսկ երբ հեղանիւթն արեգակնային լուսոյ ազդեցութիւնը չկը

բնաւ, և հեղանիթոյն երեսին վրայ տեղ տեղ միայն լուսաւոր կէտեր գտնուին, նոյն կէտերուն վրայ կը սկսի ձեւանալ քացախամայրը. և եթէ լուսոյ քանակն աւելնայ՝ քացախամօր ձեւանալն կը դադրի:

Գիր աւրող կոմնայի հնարին: — Շատերը կը համարին՝ թէ քառչույի և կապարեայ գրչաւ գրուածը աւրելու կոմմային գործածութիւնն սկսած է ութեատասաներորդ դարուն կիսոյն. սակայն Պատմութիւն կամառոյն գիտութեանց Փարիզու, յամի 1752 այս պէս կը գրէ. «Մի որ կապարեայ զրի կը գործածէ ճարտարապետութեան և այլ ոյնտեսակ իրաց մէջ, կը գործածէ միանգամայն հացի միջուկ՝ կապարեայ զրչաւ նկարածը աւրելու համար և իսկ Պ. Մակալհէնս կաճառորդ, վիրջին և արժանաւոր ժառանգ հաշակաւոր նաւուղչին, որ գտաւ Ալիկիանու անցքը ՚ի ծովն հարաւային, ընտրելագոյն միջոց Հնարեց գրածը աւրելու, զւը միշտ կընայ ոք վրան ունենալ, այսինքն քառչույի կտորը մի, կամ առածդական ուետին բայենի. զայս քսելով զրածին վրայ՝ հացի միջուկէն աւելի լաւ կը մաքրէ կապարեայ զրչին զիծերը և այլ ամենայն արտաք, որ թղթին վրայ գտնուին:

Ելեկտրական լուսաւորութիւն ի շարքն: — Կարգէ գուրս զարդացւ ելեկտրականութիւնն՝ ի ձարոն այս վերջի տարիներուս մէջ, և այժմ հնագ մեծ ընկերութիւնք կան՝ խանութները, և այն, լուսաւորելու համար. Թոքիոյ, Քիոթոյի, Քոպայ, Ոսակայի և Նակոյափ կայարանաց մէջ շարժիչ մեքենայ մի կայ, որ 22, 000 կանթեղ կը դրնայ վառել, յորոց 44, 000 արդէն իսկ կը գործածուին: Այս լուսան ընկերութիւնք ևս պիտի հաստատուին, Նականոյի, Կումանօնօդոյի, Նակասարի, Հակաթոյի, Հօքոհամայի, Հիրսոհունայի, Շիցնոքայի, Հուկոտաթի, Նիեկաթաթի կայարանաց շինութեան համար, 46, 800 կանթեղներով: Իսկ առաջին ընկերութիւնն հաստատուեցաւ ի թոքիոյ, յորմի 1886:

Հրէշ իւեցգետին մի. — Վիթպիի ձկնորս մի նաւահանգստին մէջ շափազանց ծանրութեամբ և երկայնութեամբ իւեցգետին մը բռնեց: Հաւանական է որ Անգլիոյ հիւսիսային արևելեան եղերքը ցարդ այսքան խոչոր խեցգետին որսացուած չէր, և կամ գէթ սա յիշած. Ներուս մէջէն ամենամեծն է: Քառասուն և հինգ հարիւրոդամետր երկայնութիւն ունի, 32 լրջապատ, 20 լայնութիւն մինչև ց'ազին: Հինգ հազարագրամ և կէս կը կընէ: Վիթպիի թանգարանին ընծայ տրուեցաւ, յորում շատ պանչելիք կան ծովու, յորս խեցգետին մի փոքր ինչ մեծ քան զայս, որ նոր երկրի ծովուն մէջ բռնուեցաւ:

Հաւելիք բազմացրնեղու կերպ : — Ալենայն ոք գիտէ հաւելիթի տուը թեառին կարեղորովթիւնը . ջանալու է զայն ևս բարւոքելւ Արդէ հաւ մի չորս տարեկան լինելուն պէս՝ հարկէ կամ ծախել և կամ եւ փել ու տել . այս էական կէտ մի լինելով, ջանալու է կատարել զայս ծշութեամբ : Երեք տարուան հաւն ամենէն շատ հաւելիթ . կ'ածէ, և երբոր չորս տարուան կ'ըլլայ, հաւելիթին թիւը կը նուազի, բայց մեծութիւնը կ'առաւելու, և այսպէս տարուէ տարի կը նուազի : Միւն նոյն է հինգ տարուան և երեք տարուան հաւ կերակրել, ծակայն ուն ռաջինը շատ ոգուտ չունի : Անտարակոյս է, որ պղտիկ հաւերը աշնան վերջերը և կամ ՚ի սկիզբն տարւոր աւելիք հաւելիթ . կ'ածենք, և այս ժամանակներս հաւելիթին . գինն կրկին և երեքպատիկ կը լինի բան ուն վորական ժամանակ : Երբեք տեսնուած չէ, որ շատ տարիք ունեցող հաւ մի հաւելիթ ածած ըլլայ ձեմուը . Մէկ, երկու, երեք և չորս տարուան հաւերով, եթէ ազէկ խնամուին, գրեթէ ապահովապէս տարին ամբողջ թարմ հաւելիթ կրնանք ունենալ : Եւ որ մեծն է, այս կերպով : ալ ևս կարծը հաւու միս չենք ուտեր, վասն զի չըրս տարուան հաւը շատ պատուական միս ունիւ :

Սպանիոյ բովուց հարսաւորիշնեն : — Սպանիական թերակղզոյն մէջ պարունակուած անյայտ և յայտնի հարսաւոթեանց գլխաւորագոյն պէտք է գասենք իւր հանքերու ճոխութիւնը :

Յայտնի եղած կամ բանեցուցած բավուց թիւն այս տարւոյս մէջ 1535ի կը հասնի, որք 246,789 հեկտար տարածութիւն կը ծածկեն . որոց վրայ աւելցնելու է նաև յայտնուած բայց չքանեցուցած բովերն 44,686 հատ, որք 249,393 հեկտար տարածութիւն կը բռնեն . հուսկ ուրեմն 1584 հատ ալ հին ժամանակ բանեցուած, այլ ներկայիս ապարդին . թողուած բովեր . 28,982 հեկտար տարածութեամբ :

Բովանդակ հանքերու մէջ աշխատող անձանց թիւն է 51,476 . որոց 42,079 արք են, և 2,020 կանաքը և 7,377 տղաքը : Սպանիական բովուց համագումար արդինքն է 44,961,844 սակառաչափ հանք, որոց համապատասխան արժեքն է 144,700,609 ֆրանկ : — Յիշենք գլխաւոր տեսակներն . երկաթ . գրեթէ 7,000,000 տակառաչափ, 20,000,000 ֆրանկաց արժեքով . պղինձ՝ 3,000,000 տակառաչափ, 18,800,000 ֆրանկ . բնածուի՝ 3,000,000 տակառաչափ . 8300,000 ֆրանկ . կապար՝ 335,524 տակառաչափ, 26,700,000 ֆրանկ . կապար արծաթախառն՝ 149,794 տակառաչափ, 22,520,000 ֆրանկաց արժեքով : Ասոնց հետ ՚ի միասին կը գտնուին նաև զինկ, սնդիկ, աղ, ծծումբ և փոսփոր :

Այս բովուց արդինք են նաև Սպանիոյ մետաղագործական ապանքներն, տարեկան իրք 719,804 տակառաչափ կշռով, և արժե-

քով՝ 176,742,924 ֆրանկաց։ Այս ապրանաց արժեքն 39 միլիոն կը վերաբերի երկաթի և պղնձի, 26 միլիոն կապարի և 21 միլիոն արծաթոյ։

Այսու հանդերձ Սպանիա գեռ շատ հեռի է ըստ պատշաճին օգտագործելով այս իւր հանածոյից անբաւ նոխութիւններէն։

Աշխարհականներ 1889 ամին ի Գաղղիա։ — Պ. Աշխրետ Նէյ։ Մարզ վերջի ժամանակներս ներկայացուց Փարիզի Արուեստից խորհ հըրդարանին անցեալ տարւոյն մէջ աշխարհականներին պատճառաւ եղած ճանապարհորդութեանց թիւք և անոնցմէ յառաջ եկած շահէ բաժանեալ ըստ ընկերութեանց, ուսկից քաղելով կը դնեմք հոս։

Սպաքուր շահ (ոսկի)	Գաղղիական Դրամատեղւոյն	282 միլիոն
Շահ ի չողեկառաց		66 ▪
Գաղղիական վարկատանց մէջ գրուեցաւ		91 ▪
Շահ ի մաքսական տրոց		44 ▪

Համագումար 450 միլիոն

Եւ եթէ աւելցընենք այս 450 միլիոն ֆրանկաց վրայ նաև 30 կամ 40 միլիոն ես, որ մտած պէտք է լինի հաւանականարար հասարակաց գանձուց մէջ, ընդ ամենայն մերձաւորապէս կը հասնի 500 միլիոն առասպելական գումարին։

Քննենք արդ ուղեկորաց շարժմունքն և երթևեկն։ Մերձաւորապէս անցեալ տարւոյն Փարիզի աշխարհականներին պատճառաւ մտած են ի Գաղղիա 1,500,000 ուղեկորք, բաժանեալ այսպէս։

Ընդդիացիք	380, 000	Բելզիացիք	225, 000
Գերմանացիք	160, 000	Զուիյերացիք	52, 000
Սպանիացիք	56, 900	Խտալացիք	38, 000
Աւստրիացիք	32, 000	Բուլղար	7, 000
Շուետը	2, 500	Ցոյնք	
Նորվեգիացիք		Բուլղարացիք	5, 000
Բորդուգալացիք	8, 500	Թուրք	
յԱփրիկոյ	42, 000	յԱսիւյ	8, 000
ի Հայ. Ամերիկոյ	25, 000	ի Հր. Ամերիկոյ	93, 000

Ծոգեկառաց շարժմունք և տեղափոխութիւնք արտաքոյ կարգի էր։

Հարաւային Ընկերութիւնն որ ուրիշ տարիներ կը փոխադրէր զրեթէ 700, 000 ճանապարհորդ, անցեալ տարի տեղափոխեց 4, 425, 000 ուղեկոր, այսինքն 425, 000 հոգի աւելի։

Օուէանէն 160, 000 հոգի մեկնեցան ի Փարիզ պատեհաւ 164 հանոյից ուղեկորութեանց։

Նայելով ի հաշիւ Արևմտեան շոգեկառաց ընկերութեան, զոր տուաւ անցեալ տարի հոկտեմբերին մէջ, կը տեսնենք 10 միլիոնի գումար՝ առաւելքան զնախընթաց ամի 1888.

Միայն երկու օրուան մէջ Փարիզ - Լիոն - Միջերկրական ընկեռութեան հաճոյից շոգեկառքները տարին ի Փարիզ 21,509 այցելու, և արևելեանն 403, 000.

Նմանապէս բազմաթիւ և աշխայժ էր ճանապարհորդաց տեղափոխութիւնն ուրիշ ամէն զիծերու վրայ:

Հաստրակաց կառաց (Omnibus) ընկերութեան շահն գերազանց քան զնախընթաց ամին և միլիոնի չոփ: Կառաց ընկերութիւնն (Compagnie des voitures) շահեցաւ 4, 336, 000: Նմանապէս ընկերութիւնն կառաց Մրանե անուանեալ շահեցաւ 2, 009, 000: Սենի վրայ գտնաւող շոգենաւուց ընկերութիւնն 1, 558, 000: Այս յետին ընկերութեան փոխադրած անձանց թիւն 14 միլիոն աւելի է քան զայն զոր փոխադրեց 1878ի աշխարհահանդիսին ժամանակ, որ էր 15 միլիոն միայն:

Շոգեկառաց ընկերութիւնն Decauville սկսեալ յ'9 Մայիսի մինչև ցջ հոկտեմբերի, փոխադրեց 3,342,000 հոգիէն աւելի, գտնաձերվ առ նուազն 4,500,000 ֆրանկ:

Կը թողունք յիշատակելու այլ և այլ ծովային ընկերութեանց և առանձնականաց ըրած շահերը, շունելով ի ձեռին իւրաքանչիւրին մանրամասն գումարը:

Քառչունէ յատակներ : — Գերմանացի ճարտարապետ մի՛ նորագիւտ հնարք գտած է փողոցներու յատակները քառչուէ շինելու, որոյ առաջին փորձն եղաւ Հաննովէրի կամըրջի մը վրայ:

Գոհացուցիչ ելք ունեցաւ այս փորձս, և նոյն քաղաքին մէջ 1500 մետր երկայնութեան վրայ քառչուէ փողոցներ շինուեցան:

Նոյն կերպով փողոցի մը յատակ շինուեցաւ նաև բեռլինի մէջ. ինչպէս առ ՚ի փորձ ուրիշ փողոց մ'ալ պիտի շինուի ՚ի Համապուրկ:

Այս յատակս, կ'ըսեն, քարի պնդութիւն ունի, որ և իցէ աղաղակ կառքի, ձիու, և այլն, կը բթացընէ, և յերմութենէ կամ ցրտութենէ չի վնասուիր:

